

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ԱԼԹԸՆՃԸ-ՍԵՆԵ

(1 8 6 6)

ՆՈՒՄԵՐՈՒ — 475

1283 — ՀԱՊԱՆ 18

ԴԵԿՏԵՄԲԵՐ 13

ԱԼԱՖՈՂԱՆԿԱ 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԵ 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ ՍԱԼԸ

ՀԵՄԻՄ. 22 ԳԵԼՈՒ. ԳՈՆՈՍԻՄԵՆ 327/8—351/8

Կիրիտ զօրպալարընն, եախօտ տա-
հա տօղրուտու պու զօրպալարա եա-
տըմա կէլէն լըլէնօզ վէ սայըր էճնէ-
պիլէրին, յէլինօ գազասընա չէբիլպ,
օրատա քէնիտիլէրինէ իսթիհքեամ
վէրոիբէրի, վէ ասաբիլի Հահանէ-
նին պուրայա տախի պիր սօն հիւ-
ճիւմ իտիւպ, զօրպալարըն քիւլիլէն
միւնհէզիւմ վէ բէրիշան օլաճաղը մա-
լիւմ օլուպ, ախշամա սապահա պու
բէյեամը մէսէրբէթ էնճամէ մուն-
թաղըր օլունմափտա տըր :

Վէ չիւնքի զօրպալարըն էն պէօ.
յիւբ գու վէթի աղշարտան կէլէն կէօ-
նիւլիւլէր վէ պէրապէր կէթիլիլէր-
լէրի միւհիմմաթ վէ սայըրէ իտի,
շու սօն պիր այ զարֆընտա Կիրիտին
տէնիլտէն ապրօփաթը կէրէյի կիպի
սըգըշտըրըմըշ ըտը :

Վաֆրանկա գեկոտմբերին սէրի-
զինճի կիւնիւ տէվլէթը Վիլնէ վաթօր-
ւարընն պիրիտի, պիր իթալիան
թիւճճար վաթօրունա թէսաաիւֆ
իտէր. պու վաթօրուն իսմի. իրիւնչի-
բէ թօմմաթօ օլուպ, իթալիանըն Պը-
րէնտիզի լիմանընտան իսկէնտէրիլէյի
կիթմէքաէ իմիլ, վէ թապիաթը իլէ

Կիրիտին էօնիւնտէն կէլէճէքսէտէ,
կէօրիւնիւր քի բէք եաֆըն կէլմիլ,
վէ չիւնքի զօրպալարա միւհիմմաթ
թաղընտան լըլէնտան վաթօրալըր տախի
հէր գըլաֆէթէ կիրիպ, հէր պայրա-
ղը չէբէրլէր, պու վաթօրուն տախի
պայրաղընա իթիմաա օլունմալըպ,
գուրու սըգը թօփլար աթըլարաֆ,
աուրմաթը մաթլուպ օլունմալը վէ
աուրմաթըղը էճիլտէն կիւլէլի թօփ
տախի աթըլըպ, պիր աղ սապաթլըգ-
վապի օլտուգտան սօլըրա վաթօր աուր-
մայա մէճալուր օլուպ, բաթէնթաթը
մուլայէնէ օլտուգտա զօրպալարա տա-
յիր պիր շէյ օլմաթըղը աղնալըլըպ,
սալը վէրիլմիլ վէ իսկէնտէրիլէյի տա-
խի աուրտուլ իթիլի տիր. վէ կիւլէ-
լէրտէն վաթօրա վէ հումուլէսինէ վա-
գի օլան զիան, եիրմի իբի պին ֆրանք
հիսապ օլունմալը աուր :

Իթալիա զաղէթալէրինին գալլին-
ճէ, իթալիա տէվլէթի պունու աու-
յար աուլմաղ, լըլիթանէտէ մուգիւմ
Իթալիան մապահաթիլազարընա թէ-
լըլաֆ չէքմիլէքի Պապը Վիտէն շու-
իւլ թարիլէյի իսթէսին :

Նանի, ապրօգա ֆրգայըր տօնան-
մասընն պաշ գօմանտանընն աղլի.
վաթօրուն զիանընն էօտէնմէսի, վէ
21 թօփ իլէ իթալիա պայրաղընն սէ-

Իշուր իւղնամէ հաֆթատա իբի տէֆա. եանի սայըր զէ բէնչէմպէ կիւնիլի նէշ օլունմաթ տըր :
Փիսաթը Արիթանէտէ Սէճմուլայը Հափաիտէ ապօնաթ օլունմաթ իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
Պըղը 30 զուրուշ տուր : Ապօնաթ օլունմաթա սէնէլիլի 60 վէ ալթըր ալթը 55 զուրուշ տուր :
Տաշարարտա, բօսթա իւճրէթի իւղէրիմիլէ օլարաֆ, Սէճմուլայա ապօնաթ օլունմաթ իշիւն սէնէվի 60
վէ ալթըր ալթը 55 զուրուշ վէ ապօնաթ օլունմաթ իշիւն սէնէվի 70 վէ ալթըր ալթը 40 զուրուշ տուր :

լամանմասը :

Վազաս պէօյէ պիր եաղնըշըգ օլմուշ իսէ , պու Թարղիյէլէրի տէ վէրմէք պիր շէյ տէյիլ տիր . վէ ֆար- զընտան տըր . լաքին հէմէն հէր ապ- լօգպտա պէօյէ շէյլէր վազի օլտու- ղունտան , տիւնեանըն նիզամը տախի պու տուր քի . պէօյէ շէյլէրտէ պիր Թէրաֆըն իֆատէսինէ իթիմատ օլուն- մայրպ , պիր Թահգիգ վէ Թէճէսսիւս էմր օլունուր , վէ մուճիպինճէ գա- պահամ քիմտէ իսէ Թարղիյէլի օ վէ- ըրիր , վէ զիանը տախի օ շէքէր , պու- նա բէք չօգ էմսալար վար տըր :

Լաքին պոււնու պիլմէք իչիւն , էվ վէրա շոււու պիլմէլի քի Իթալիան վաթօրու նէրէտէ իտի . ապլօգա խաթ- Թընըն իչէրիսինտէ միյիտի տըշարը- սընտա միյրտը . գուրու սըգը Թօփ աթըրտըղը հալտէ նիչին տուրմատը . վէ զայրըհիւմ վէ զայրըհիւմ :

Նէ չարէ քի , պէօյէ շէյլէրի պիզ տայիմա էճնէպիտէն տույմայա մէճ- պուրուզ . պիզիմ եէրլի վէ բէսմի զա- ղէթալէրիմիզ պու շէյլէրին իւզէրինէ պիր շէյ եաղմաղար , իմտի պու եաղ- տըգլարմըգ տախի չարէսիզ էճնէպի զաղէթալէրին իֆատէսի տիր :

Պոււնլարըն գազլինճէ Կիրիտ սու- լարընա պիր իքի խաֆիֆ Իթալիան պէյլէք կէմիսի տախի կէօնտէրիլէճէք- միշ , վէ իքի պէյլէք կէմիսի տախի ա- միրալ Տիպօթթի նամ քիմէսնէնին Գօ- մանտատընա վէրիլպ , օ տա կէյլպ Թարղիյէ մաթլուպոււնու սըգըշտըրա- ճագմըշ . էյէր ապը վար իսէ :

— Բէզալէք էճնէպի զաղէթալէ- ըրինն եաղտըգլարընա նազարէն Կի- ըրիտտէ Թէսլիմ օլան զօրպալար , հիւ- քիւմէթէ պիր իքի մէկթիւպ տախի իպրազ իթմիշլէք . պու մէկթիւպլէր իլէ զօրպալարա տայանըն պիզ սու- ըույօրուզ կիպի նասիհաթլար վէրիւ մէքտէ իմիշ , վէ հէր նէ գատար րա- գամ իլէ իմզա օլունմուշ իսէ տէ , պի-

րի Ռուսիա գօնսօլոսու Պէնտրէնօտան վէ տիկէրի Ըմէրիգա գօնսօլոսու Սիտլունէն եաղըր տըր տէյի մէմուլ օ- լունուրմուշ . պու մէկթիւպլէր շիմտի Պապը Ըլիտէ օլուպ , Կիրիտ հիւքիւ- մէթի տպիսի արթըգ պու իքի գօնս- լոսու Թանմամագտա իմիշ :

Պիլմէյիզ պու հալպտիսլէք նէ տէ- ըէճէլէրէտէք սահիհ տիր . շիւնքի նա- սըլ քի տէտիք , պոււնլարըն իւզէրինէ բէսմի պիր խապէլ ալմագ մուհալ գապիլինտէն տիր , շու գատար քի , Ռուսիա սէֆարէթի մայէթթինտէ օ- լան Թաման նամ վաթթը . կէչէն բա- ղմը երթէնի . պու խուսուսուն Թահ- գիգի իչիւն Կիրիտէ կէօնտէրիլմիշ տիր :

— Ըլաֆրանկա գեկտէմբերին 23 իւնճիւ կիւնիւ , Պրանսա իմբերան Թորու տէվէթը Ըլէյ սէֆիրի Սէ- հէմմէա Ղէմիլ բաշա հաղոթթէրինիչ վէ Ըմէրիգա էլիպի միգիւ Պէկի- վու քէմալը իլթիֆաթլա գապուլ իթմիշ տիր :

— Սէքսիդօ մատտէսինտէ , Պր- րանսա իլէ Ըմէրիգա պէյինտէ պիր իթթիֆագ հասլլ օլուպ , ահալի պէյ- նինտէ պիր ինթիսապ տահա յիագի օլաճագմըշ , եանի Վագսիմիլիէնի մի իսթէրլէր , Ժուարէգի մի , պիր Կէ- նի գուրա աթըրաճագմըշ , վէ չօգլուգ հանկըսընը իսթէրսէ . Ըմէրիգա ճիւմ հուրու օնա հիմայէթ իտէճէքմիշ պու հալտէ Վագսիմիլիէն իմբերա- թոր , իսթիֆասընա աճէլէ իթմէմէք- տէ իմիշ :

— Տօմատա քէմալը էսայիշ վէ իս- թիրահէթ վագի օլուպ շիմալիլէք պիր Թէրաֆտան պիր սէս չըգմամագտա տըր :

— Պու կէճէ սաաթ տէօրթ րա- տէլէրինտէ , թընկըրղմտէ Լքիկ է- ֆէնտի ֆիւճճէթէն վէֆաթ իթմիշ օլտուղունտան , ճէնպղէսի եարրիքի չարչամպա կիւնիւ քէկտի խանէսինէ տէն գալտըրըրաճաղը իչիտիլմիշ տիր :